

May 4 1902 2612
First impression of the

396
1-24

0120-10

ՀԱՅ ԿՆՈՉ ԴԵՐԸ
ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԵԶ

(Ամփոփութը բնկ. Ա. ԶԱՄԱԼԵԱՆի ըրած դասա-
խոսութեան Հալէպի Օգնութեան Խոչի անգամուհինե-
րու հաւաքոյթին մէջ):



396
24

ՀՅԱ ՎԻՇՎԱՎԱՐ

ՀԱՅ ԿՆՈՉ ԴԵՐԸ ԳԱՂՈՒԹԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԷԶ

(Ամփոփալմբ թնկ, Ա. Զամալեանի սրած բանախօսութեան, Հաւելովի մէջ.)

Առանձին հաճոյքով ընդունեցի Օգնութեան Խաչի առաջարկը, քանի մը խօսք ըսելու այն ըմբռանումներու մասին, զորս եւ ունի իրեն նկատմամբ, Որպէս շատ մը ազգերու պատմութեան ծանօթ, ես գիտեմ, որ կինը շատ մեծ գեր կը կատարէ ազգերու պատմութեան, քաղաքակրթութեան և յառաջդիմութեան մէջ։ Շատ մը ազգերու հերոսական պատմութիւնները ծագում կ'առնեն կիներէ, օր, Հին Սպարտան, ուր կինը իր որոշ գերը ուներ։ Այս երկիրը քաջերու, առնական մարդոց երկիր մըն էր, եւ այնքան որ ան առակի կարդ անցած էր։ Եթէ փնտաելու ըլլանք ասոր պատճառը, պիտի գտնենք սպարտացի կնոջ մէջ, Սպարտացի մը զաւակը պէտք էր քաջ ըլլար։ Սպարտացի մայրը կ'ըսէր իր պատերազմի դացող որդուոյն, «Կամ կուգաս վահանով կամ վահանի վրայ», եւ վայ կուգար այն զինուորի գլխուն, որ իր վախէն ետ կը դառնար պատերազմի ճակատէն։ Իր մայրը կը խօզիսզէր զայն առանց այլուայլի։ Ուրեմն բնականօրէն այս ցեղը քաջ եղաւ և այնքան մեծ համբաւի տիրացաւ անցեալին մէջ։

Շատ մը ազգերու մէջ կնոջ գերը արժանաւորապէս գնահատուածէ։ Օր, Հոռմի մէջ Գրագուեան քաջ եղբայրներու արձաններու

23 JUL 2013

փոխարէն անոնց մօր արձանը կանգնեցին։ Հարկ չկայ շատ հեռու ուները երթալու կող դերը պարզելու համար։ Մենք ալ ունեսած ենք մեր Շաքէն, Այծեմիկը, Շուշանիկը ևայլն։ Բայց ասոնք մեր մէջ բացառութիւն եղած են։ Վասնզի եթէ հայ կինը մօնկօլական, թաթարական և այլ արշաւանքներու ատեն հերոսաբար չներկայանար, եթէ ան չկարենար իր ընտանեկան օճախը կանգուն և մաքսուր պահել, մենք ցարդ շատոնց փաթացած էինք։ Եթէ հին մեղացիները և շատ մը այլ ժողովուրդներ չկրցան իւրենց գոյութիւնը պահել ցարդ, պատճառը այն է որ՝ անոնց ընտանիքները զուրկ էին հայկական օճախներու սրբութենէն ու վեհութենէն, հայ կիներու առաքինութենէն։

Մենք այսօր հօծ բազմութիւն մը ունինք թէ՛ Հայատանի և թէ արտասահմանի մէջ։ Հայատանի կիներով մենք շատ պիտի չենատաքքրքրութիւնք, վասնզի հոն իր հողին կառչած է հայ կիսնը, ինչքան ալ կացութիւնը մեր ուղածին պէս չէ հոն հիմակ։ Այլ է կացութիւնը արտասահմանի մէջ, որ մեր գործունէութեան գլխաւոր առաջարկը պիտի գառնայ։

Երբ խօսքը արտասահմանի գաղութահայութեան մասին է, առաջին բանը որ մեր աչքին կը հանդիպի, այդ գաղութներու առեղծումի պարագան է։ Մեր գաղութները այլ ազգերու գաղութներու նման չեն հաստատուած, ինչպէս Անդիթա, Ֆրանսա ևայլն։ Մեր արտասահմանի հայութիւնը բռնութեամբ աքսորաւեցաւ իր պատենական հողերէն, որպէսզի առար հորիզոններու տակ փճանայ։ Ուրեմն այս գաղութներու հանդէպ առանձին գուրգուրանք մը պէտք է։ Այս հայութիւնը եկած է այն գաւառներէն, զօրս թուրքը բռնութեամբ գրաւած է։

Մեր թիւը շատ է գաղութներու մէջ, երբ նկատի ունենանք, որ երկրի 1,000,000 հայութեան դիմաց 700,000 հայութիւն կայ արտասահմանի մէջ։ Ուրեմն ուրիշագույնանալով գաղութնե-



— 2 —

64132 · 67

րու հայութեան թիւը, անօնց բռնահանութիւնը և այլասերումի ենթակայ լինելը, մենք կը ստիպուինք առանձին ուշադրութիւն դարձնել այդ հայութեան վրայ։

Մերելի տիկիններ և օրիորդներ, մեր գաղութային բոլոր աշխատանքները և ի մասնաւորի հայ կանանց աշխատանքները մէկ նպատակ ունին, հայութիւնը հայ պահել ամէն գնով, և ոչ թէ ունենալ այլասերած և ուժացած սերունդ մը։

Մենք հարկադրուած ենք լրջօրէն ի մտի ունենալ այս պարագան, որպէսկատե անցեալի դառն փորձառութիւնները մեր աշքին առջևն են։ Այս առաջին անգամը չէ, որ հայ ժողովուրդը դուրս կը վտարուի երկրէն։ Մոնկօլական արշաւանքներու ատեն, օր.ի համար, հայ ժողովուրդը զաղթեց երկրէն, և այն ժամանակներէն սկսեալ հաստատուեցաւ կեհաստանի մեր գաղութը։ Այս երկրի մէջ մենք այն քան հայութիւն ունեցանք, որ աննոյնիսկ լեհական քաղաքակրթութեան վրայ ազգեցութիւններ զործեց։ Այսօր անօնց կետքն իսկ չէ մնացած։ Թէ որ անօնք ապրէին ցարդ, մենք մօսաւրբառէ 20,000,000 հայեր կ'ունենայինք հօն։ Ճամբորդութիւն մը այդ երկրին մէջէն, բաւ է այսօր ձեզի ցոյց տալու, թէ այդ տեղերու բնակիչներուն մեծամասնութիւնը հայ է։

Եթէ այս եղած է մեր զաղութներու վիճուկը անցեալի մէջ, հապա ի՞նչ յոյս ունինք, թէ այսքան հայութիւն կրնանք կանգուն պահել գաղութներու մէջ։

Առ այս պէտք է նսխ իմոնալ թէ՛ մեր նախահայերը ի՞նչ միջոցներ ունէին չայլասերելու։ Անոնք զրեւոկարդալ չէին զիտեր, երկրի հետ հաղորդակցութեան մէջ չէին, զպրեցներ չունէին, իրենց միակ կապը հայ լուսաւորչական եկեղեցին էր։ Մէջ մը որ այս կապը կտրուեցաւ, անօնք իսպառ կօրան։

Հիմսկուան պայմանները բոլորովին հսկուակն են առոր։

— 3 —

Դաղութահայութեան երեք քառորդ մասը այսօր հայերէն զբել-կարգակ գիտէ. ան իր թերթերը, կպրոցները, կազմակերպութիւնները ունի. այսօր հաղորդակցութեան միջոցները դիւրինեն, որուն հետևանքով շփումը կարելի կը դառնայ գաղութիւնը հետ. Մէկ խօսքով մենք այսօր բազմաթիւ առաւելութիւններ ունինք, որոնցմէ զրկուած էին մեր նախնիքները.

Ուրեմն երբ կացութիւնը այսպէս է, մեր ապագայ սերունդ՝ ները մեզի պիտի չներին, որ մենք այլ ցեղերու հետ ձուլութիւնք: Մենք չենք կրնար զատապարտել մեր նախսրդները, որոնք հայապահանման զէնքերէ կատարելապէս զուրկ էին: Աւստի, երբ մենք քիչ թէ շատ զէնքեր մը ունինք հիմակ մեր ձեռքը, բոլորովին անկարելի չէ մեզի համար պայքարիլ օտարացման գէմ:

Այլասերժման մասին երբ կը մտածենք, առաջին անգամ մեր միաքը կուգան մանուկները: Ասոնք են որ պիտի կազմեն ապագայի հայութիւնը և ապա ուրեմն անոնց որակէն կախուած է առաւելաբար մեր պայքարի յաջողութիւնը:

Դիւրին չէ սակայն մտնուկը հայ պահել այժմ գաղութներու մէջ, մասնաւորաբար Ամերիկայի, Ֆրանսայի, Անգլիոյ պէս երկիրներու մէջ: Սակայն պէտք է աշխատիլ և յարատե պայքար մղել: Անհրաժեշտ է այնպիսի մթնոլորտ մը ստեղծել՝ որ պղտիկ մանուկը հայ մնայ, որ ան հպարտ զպայ հայ ըլլալով, ցանկացիր ազգութեան համար օդապակար ըլլալ և նոյնիսկ զոհութիլ:

Այս տեսակէտներով ողբալի է յաճախ մեր գաղութը: Կանչառ մը երեխաներ՝ որոնք օպար անուններով կը յօրջորջուին նուումանիք մէջ անգամ մը ես հանդիպեցայ քառներկու հայ կանանց, որոնցմէ միայն մէկը Անտեհիտ հայ կական անունը կը կրէր. մնացածները բոլորը օտար անուններով կը կոչուէին: Տղամարդերու անուններուն մէջ կո խնդիրը միեւնոյն է, մասնաւորաբար Ամերիկա և Ֆրանսա:

Շատեր կը կարծեն որ առ չնչին բան մըն է: Եթէ մեր նախնիք չզգային ինդրին կարեսութիւնը, անոնք իրենք զիրենք թրքական անուններով Ալի, Օսման, ևայլն պիտի յօրջորջէին: Բայց անոնք չըրին այդպէս, նոյնիսկ բոնութեան ժամանակ, երբ նմանօրինակ անունի փոփոխութեամբ մը շատ շատեր իրենց կեանքը, պատիւը կամ ինչքը կրնային ազատել, Ուստի հարկաւոր է, եթէ կ'ուղենք որ գաղութահայութիւնը կանգուն մնայ, պէտք է այնպիսի համարակական երեսոյթ մը ստեղծել, որ մէկը ամցնայ իր պղտիկին հայկական անուն մը չդնելով:

Ուրիշ նոր երեսոյթ մըն ալ հայ լեզուն արհամարհելու երեւոյթն է: Զկայ ազգ մը, անգլիացի, ֆրանսացի ևայլն, որուն անհատները իրենց սիրականին կամ մէկ ազգակիցին հետ այլ լեզուով խօսին, երբ երկուքն ալ զիանին իրենց մայրենի լեզուն: Մերոնք կը կարծեն որ օտար լեզուով խօսիլը բարձրութիւն է: Բայց պէտք է ըսել որ՝ այնպիսիներ չեն դիտեր մեր ազգային արժեքները, բարքերը և մանաւանդ լեզուն, հիանալի՛ լեզուն: Ես այն յետադէմներէն չեմ, որոնք կ'արգիլեն ձեզի այլ լեզուներ սորվիլո՞չ: Ընդհակառակը, կը փափաքիմ որ կրցածնուղ չափ շատ լեզուներ սորվելու աշխատիք: Բայց բոլորէն վեր և թանկագինը հայերէնը պէտք է ըլլայ ձեզի համար:

Ուրեմն, այս մարզին մէջ ալ աշխատիլ այնպիսի հանրային մթնոլորտ մը յառաջ բերել, որ ձեր շուրջինները ստիպուին հայերէն խօսիլ:

Այլ գաղութներու բաղդատմամբ, հոս դուք բախտաւոր էք: Պատկերը նոյնը չէ Ամերիկա, Ֆրանսա, Անգլիա և այլուր: Սա այնքան շատ վառնագաւոր պարագայ մըն է՝ որուն առջելը անյապազօրէն պէտք է առնել:

Միքակոյ, տուն մը ճաշի հրաւիրուած էի: Տանտէրը 65 տարեկան էր, իսկ իր կինը 55: Ճաշի ժամանակ սեղանի դիմաց չօրս

հինգ երեխաներ նստած մեզի հետ կը ճաշէին, իրարու հետ խօսելով և շաղակրատելով: Երբ ճաշը լմնցաւ, հայրը արտասուեց ըստելով. «Ամէն ինչ որ ինձի համար որբութիւն է, անոնց համար անարժէք է»: Պէտք է մեր մանկիկներու մէջ մեր նախնիքներու հոգին արթնցնել, զգացնել և ոռրվեցնել անոնց թէ՝ անոնք ո՞ր ցեղին զաւակներն են: Զանոնք վարժեցնել ընտանեկան սովորութիւններուն և բարքերուն, որոնք շատ մեծ գեր կրնան ստանձնել զաղութս հայութեան պահպանման գործին մէջ:

Պարապ խօսք է ըսել. «Ամենք հայ պէտք է մասնք» և այլն: Պէտք է մեր հայկական գեղեցիկ անուններով մկրտենք մեր նորածին մանուկները, այն անուններով, որոնք յաճախ եւրոպացիներուն կողմէ իսկ զնահասանքի առարկայ դարձած են: Սա գործնական խնդիր մըն է, որը անպայման դրական արդիւնքով կը պօակուի:

Գաղութներու մէջ հայերը հայ պահելու խնդիրը, հայոց պատմութեան մէջ առաջին անգամն է որ կը յարուցուի: Առանց կուռակցական խորութեան և առանց յարանուանական տարբերութեանց պէտք է այս մարզին մէջ աշխատինք: Եւ այս բալորը մասնաւորաբար պիտի կատարեն մեր կիները:

Գաղութներու մէջ շատ մը տեղեր հայ տղամարդը իր ընտանիքն հեռու կը մնայ շաբաթներով և երեմն ալ աւելի, գործի բերումով: Հայ մանուկը կը մնայ իր մայրիկին հետ միայն. խնդիրը գործեալ հայ կնոյ վւայ կը ծանրան այ: Հայ կինը աղջային գիտակցութիւն պէտք է ունենայ, մենք այս յաճախ չենք տեսներ: Գաղութի մէջ հայ տիկինը և օրիորդը կապկութիւնը պէտք է ձգեն, ախտ մը՝ որ հետզհետէ ընդհանրանուլու վրայ է մեր մէջ: Այսօրուան հայ կինը, ազգային-պատմական մեծ գեր մը ունի կատարելիք, Ահա մենք այս եզրակացութեան եկած ենք

և ամէն տեղ այս ուղղութեամբ կը խօսինք:

Այսուհանդերձ պէտք է ընդունիլ որ գործի ծանրութիւնը լրջօրէն հասկցող հայ կիներ չեն պակտիր մեր մէջ: Ատօր մէկ փասոր այն է որ, 1921ին Ամերիկայի մէջ, և ապա միւս գաղութներու մէջ ևս, հիմքը դրուեցաւ Հայ կարմիր Խաչի: Աս ըսրին անոնք մասնաւորապէս հայ կինը միջամուխ ընելու համար հանրային գործերու: Այս կազմակերպութիւնը հիմա մասնածիւղեր ունի բոլոր գաղութներու մէջ: Իր այժմու անդամուհին ներու թիւը 7000է աւելի կը հաշուէ ան: Սիւրիա դուք ունիք 21 մասնաճիւղեր, Պէտք է աւելի ևս յառաջ տանիլ այս գործը շատ մեծ աշխատանքներ կան կատարուելիք, հայութեան ծով կարիքներու մէջ:

Անշուշտ, դուք յաճախ կը հանդիպիք ձեր այրերու արդելքաներուն: Օր մը երբ ճաշը ուշացած ըլլայ, ձեր տղամարդերը կը բարկանան խսկոյն: Ասոնք օսկայն զարգացած և լաւ հայեր չեն: Պէտք է աշխատիլ, որ այս խաւարը վերնայ: Համարձակօրէն պէտք է պահանջել անոնց մէջ որ՝ թոյլ տան ձեզի միութենական գործեր ընել և այդ կերպով ձեր օգնութիւնը բերել հայ հանրային կեանքի բարեկաման և զարգացման:

Մենք եւրոպայի մէջ շատ բարեկամ ազգեր ունինք: Անոնք մեզի կ'ըսեն, «գուք շատ լաւ ազենք, միայն թէ՝ չէք ձուլուիրա»: Անոնք իսկ կ'ուզեն որ մենք իրենց մէջ ձաւլուինք: Սա կայն այդ մենք թոյլ պիտի չտանք, որքան ատեն որ զեռ ողջ ենք և ցեղային արժէքներն ու նախանձախնդրութիւնը արժէ քաղրկուած չեն մեզի համար:

Վերջացնելով խօսքս, պիտի ըսե՛ թէ՝ մեր այրերը պէտք չէ բուրդի պահեն իրենց կիները տան անկիւններու մէջ: Անոնք դուրս պէտք է գան տանտիկնային կեանքէ, ինչ որ իրենց միակ կոչումը չէ անտարակոյս: Գործի պէտք է լծուիլ անխոնջ և յարատե ոգիով մը:

Այս գաղութը մեզի համար շատ թանկագին է։ Ամենօրեք
հարց կայ, ի՞նչպէս են սիւրիահայերը։

Երկրորդ անգամ գալուս, պէտք է շատ աւելի բարգաւաճ տես-
նեմ այս գաղութը։

Ամբողջ մէկօւկէս ժամ խօսեցաւ ան և իր յորդորներով խըս։
Խուսեց հայ կինը։

Սիւրիահայ, Օգնութեան լաշի կեղը. Վարչութեան ատենա-
պետը Օգնութեան լաշի և ներկաներու կողմէ շնորհակալութիւն
յայտնեց ընկ. Զամալեանիւ ներկաները մեկնեցան նոր գործե-
րու ուխտը իրենց սրտերուն։

ԹՂԹԱԿԻՑ

10 ՅՈՒՆԱՍՏԱՐ 1935

Հալեպ

(Արտապուած «Յօւսաբեր»ի 18 Յունուար 1935ի թիւն)

ՀԱՅՈՒՆԱՅԻ ՔԱՐԴԱՐԱՐ
ՄԱՅՈՐ ՅԱՀՈՎՈՅ ՏԱՅԱՐՈՒՅԻ

Հայուսակ իրա ընառնու այս Պահապահու
ու Ճանապարհ յ Մասնակ այս պահապահու
այս այս այս այս այս պահապահու այս այս
այս այս այս այս պահապահու այս այս
այս այս այս այս պահապահու այս այս
այս այս այս այս պահապահու այս այս

ԱՆԴԱՄԱԳՐՈՒԵՑՔ

ՍՈՒՐԻԱՆԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԽԱԶԻՆ

ԲՈԼՈՐՈՒԵՑՔ ՀԱՅ ԿՈՂՋԱԿԱՆ ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐ-
ՊՈՒԹԵԱՆ ՇՈՒՐՁ, ՈՐՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՄԱԿԵՐԵԼ ԵՒ
ՀԱՄԱԿԵՐԵԼ, ԵՐԵՎԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՏԱԿՑՈՒ-
ԹԵԱՄԲԸ ՀՊԱՐՏ ՀԱՅ ՄԱՅՐԵՐ ԵՒ ՔՈՅՐԵՐ ՈՐՈՌ
ՈՒԺԵՂ ԶԵԱՐԵՐՈՎ ՏԵՐ ԸՆԴԱՆ ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ
ՕՐԱԿԻ ՄՐՅՈՒԹԵԱՆՑ, ԱԽԱՆԴՈՒ ԹԵԱՆՑ ԵՒ ՀԱՅ-
ԿՈՆԱՆ ՄՇԱԿՈՅԵՐՆ.



56.183